

կանութեան վերաբերեալ բառերը. չափի, կըսի և գրամի վերաբերեալ ոչ մի բառ չկայ, բացի արծաթ բառից, որ թէ իբրև ամեադր և թէ իբրև ազրամ, միակ հնդեւրոպական բառն է հայերէնի մէջ։ Ոչ միայն մասնաւոր բառերը, այլ և նոյն իսկ ընդհանուր նըշանակութիւն ունեցող՝ չափ, կըսի, գրամ, կըսել, արժել, արժան, թանկ բառերը բնիկ հայ հնդեւրոպական չեն։

Յիշենք վերջապէս որ՝ նախահայերէնը չունէր պատերազմական արուեստի, զէնչ քերի և պիտական կազմակերպութեան վերաբերեալ բառեր (ինչպէս՝ արքայ, թագաւոր, իշխան, պետ, նախարար, սեպուհ, ազատ և այլն ևապէն), որոնք աւելի յետոյ պիտի փոխ առնուէին իրանեաններից կամ ուրիշ ազգերից։

Այս բալոր տռեւալներից հետեւում է որ նախահայերը Հնդեւրոպական նախահայերէնից հետանալուց յետոյ, և նախքան Հայաստան մանելը, կիսավայրենի մի խունարած ժողովուրդ էին, մօտաւորապէս քաղաքակրթական, ընկերական ու քաղաքական կազմակերպութեան այն աստիճանի վրայ, որ գտնւում են արդի քրդերը։ Նըրանք էլ քրդերի պէս ունէին աշխրէիմային կազմակերպութիւն։ այն խմբակզութիւնները՝ որոնք յետոյ պիտի կազմէին նախարաբական տոհմերը, արդի քրդական աշխրէիմների նման բաներ էին։ Նախահայոց արշաւանքը ոչինչով նման չէր թաթարական և այլ ցեղերի արշաւանքներին, որոնք հրով ու սրով, ջարգով ու կոտորածով ճանապարհ էին բաց անում իրենց առաջ, այլ իրենց հօտելի համար արօս փնտոող քոչւորների մի տարածում էր, խաղաղ ու հանգարտ, գանգազ, բայց միօրինակ, որ Արեմուտքից ճանապարհ ընկնելով, հասաւ վերջապէս արդի Հայաստանի բարձրավահնդակը, և այնտեղ, չըջակայ ազգերի օրինակով և իր աշխատավայրութեամբ, ստեղծեց քաղաքակրթեան մի նոր միջավայր։

ՊՐՈՑ. Հ. ԱՇԽԱԲԵԱՆ

ՊՐԱԽՈՍՎԿԱՆ

ՊՈ.ՏՄԱԹԹԻԿԱ. ՀՈ.Լ.Յ.Պ ՀՕ.Յ.Յ.Ց, ՏԼ-
ՊԱԳՐԱԿԱՅԻ, ՊԱՏՄԱՊՐԱԿԱՅԻ, Ազգագրական։
Պատկերագաղ, Ա. Հայու, Սուրբա, Գեղց' Արտա-
ւազ Արենասո, 1940, Տպ. «Անի», Հայէպ, էջ 1(93,
զիմ՝ 100 Ժամանակ։

Հալէպի Թէմլին բազմարդիւն նախկին առաջնորդ Արտաւազդ Արքեպս., իր թէմլի Հայութեան ազգային մշակութային անցեալ կեանքը պատկերացնող աշխատութեանց շարքին, և իր տասնընկնող տարիներու ար-
դինաւոր պաշտօնավարութեան լրումին, ի ըոյս ընծայեց մագիստրոսական պատմա-
համաստական աշխատանքի մը՝ Պատմութիւն
Հայէպի Հայոց՝ Ա. Հատորը, 1093 միծա-
ղիք էջերէ բազկացած։

Բանատէր Սրբազնը նախապէս ծըրա-
գրած էր միայն Հալէպի Հայոց Պատմա-
թիւնը խմբագրել, ու այդ ուղղութեամբ
հաւաքած էր ինչ որ կրնար ծառայիլ իրը
ատաղձ, Հալէպի հայոց պատմութեան ամ-
բողջական կառուցումին — խաչքարերու
արձանագրութիւններ՝ 1534-1934 գարա-
շը Ծնդգրկող, եկեղեցական նկար,
գլեստ, անօթ, ձեռագիր — և հրատարա-
կած էր «Նկարագիր Օսին Թագաւորի Զե-
ռազի ժամանակին», «Յուցակ Հալէպի Զե-
ռագրաց» Ա. և Բ. Հատորներու, և «Պատ-
մութիւն Հալէպի Ազգ. Գերեզմանաւան»,
Հալէպի անցեալ ազգային կեանքի շուրջ
իր գրչէն եւածները միայն յիշելով։

Սակայն Հալէպի Հայոց Պատմութիւնը
կարելի պիտի ըըլլար լիիւ ճանչնալ իր ամ-
բողջութեանը ու զանազան երեսներուն
վրայ, առանց Հալէպ քաղաքի և Սուրբոյ
տեղեկագրութեան և պատմութեան։ «Հոր
պիտի ըըլլար Հալէպի Հայոց Պատմութիւնը
առանց զայն գնելու Հալէպ քաղաքի պատ-
մութեան վրայ, ու պիտի մար դարձեալ
չոր, առանց Սուրբոյ ընդարձակ պատմու-
թեան, որուն մէջ պիտի փայլէր եւ Հալէպ
քաղաքը, եւ Հալէպի Հայ անցեալ կեան-
քը»։ Ու այս արգար մտահոգութեամբ,
Արբազանը, նախապէս տռեած է Սուրբիան
իբր խորք Հալէպի Հայոց Պատմութեան,
Ա. հատորով մը, ապա Բ. հատորով պի-
տի տրամի Հալէպը՝ «Սուրբիան անապատի

մէջ ցցուող այս ովասիսըն . ու Գ. հատուրով մը , հոն ապրող Հայ գաղութը , որ օխակապէս մեծ դեր կատարած է երկրին առևտուրին , արհեստներուն և մշակոյթին մէջ , և ուր հայութիւնը ունեցեր է աւելի քան «վեց դարերու մէջ բնաւ չընդմիջուած հայ ազգային կեանք մը» :

Ազգային գաղութային մշակոյթի տեսակէտէն , ամենէն շահէկանը պիտի ըլլայ մեղի համար , անտարակոյս , Գ. հատորով տրուելիք Հալէպի Հայոց Պատմութիւնը «որ բոլորավին ինքնայտուկ տեղ մը կը զրաւէ հայկական այլ կեդրաններու պատմութեան մէջ » , տրուած ըլլալով որ Հալէպի Հայ գաղութը կազմուած է Խուրինեան իշխանապետութեան չիջումէն անմիջապէս յետոյ , զանազան հայ կեդրոններէն փրթած փոքրաթիւ , եկոր գաղթականութեամբ մը , բայց այլազան բարքերով ու նկարագիրներով և որուն մէջ տիրող տարրը հանդիսացած են Զուղայեցիք , ու այդ իսկ պատճառաւ և Հալէպի հին Հայութիւնը մինչ չեւ այսօր պահած է իր այս գիմազիծը , ըլլալով խառնուրդ մը շատ մը քաղաք-գիւղերու հայութեան , առանց բնորոշ նըկարագրի , առանց նոյն սովորութիւններու , բարքերու և նոյնատիպ մշակոյթիս :

Հալէպ , կիլիկեան վերըն աղէտէն յետոյ ևս իր ծոցին մէջ հերընկալեց գաղթական հոծ հայութիւն մը ամէն կողմերէն , ու Սուրբահայութեան համար եղաւ կարեռ կեդրոն մը , ու իր այս հանգամանքով , անոր անցեալ և ներկայ հայ կեանքը և պատմութիւնը խորապէս կը հետաքրքրէ մեզմէ իւրաքանչիւրը : Շատ բան չէ գրուած ցարդ Հալէպի հայութեան մասին : Արտաւազդ Մրբաղան , առաջինը եղաւ , որ փոշիներու մէջէն , կը կանգնէ ահաւասիկ մեծ գաղութի մը հայ անցեալ կեանքը , անոր պատմութիւնը , իր աւանդութիւններով , բարքերով , նիստ ու կացով , մշակոյթով , զոր հայրենազուրկ հայութիւնը ապրեցաւ իր քաղաքական երազներուն փլուզումէն ու անկախութեան խորտակումէն յետոյ , այդ օտար հողերու վրայ , ուրկէ քայլ մը անզին , Տաւրոսի բարձունքներուն վրայ իր նախնիքները ապրեր էին Միջին դարու հայ զիւցազնավէպը : Ու այդ պատմութեան սովորյթներուն , բարքերուն մէջէն , Մրբաղանը կ'ուզէ բոնել այս ժողովուրդի ոգին՝

թաղուած այդ ամենուն մէջ , բայց կենդանի , որ մերթ զիւցազնական մարտնչութեան կրակը վասեր է այս ժողովուրդի ծոցին մէջ , մերթ քաղաքական զահավէժ դէպքերու դասաւորումով՝ խաղաղ համակերպումի քաղաքականութիւնը թելադրեր . մեր ժողովուրդի ազգային զիտակցութեան ամենէն չեշտուած վիճակներէն մին եղած է իր սէրը դէպի իր պատմութիւնը , վասն զի պատմութիւնը , ժողովուրդի մը ոգիին երկարաձգումն է զարերու ընդմէջէն . ու այս ժողովուրդը քալեր է ու պիտի քալէ դարերու անվերջանալի ճամբան : Պէտք է դուրգուրալ ամէն փշրանքի վրայ , ուր այս ժողովուրդէն կայծ մը կայ թաղուած , ու համբուրել այն ձեռքերը որոնք պատմութեան ձեւին ներքն կ'ուզեն չահերու վերածել այդ կայծերը . ու Արտաւազդ Մրբաղան մին է անոնցմէ , իր այս գործին մէջ : Հալէպի Հայոց Պատմութեան Ա. հատորը՝ Սուրբիան , կը բաղկանայ շնոր գլխաւոր մասերէ և ստորաբաժանութեանը . Ա. Մասին մէջ , 1-178 մեծազիր էջերով , կը տրուին հանգամանօրէն ու զիտական արւելաներով , Սուրբոյ բնական աշխարհագրութիւնը , երկրի կլիման , ջրագրութիւնը , բուսական ու կենդանական աշխարհը (flora & fauna) երկրանութիւնը , հանքարանութիւնը : Բ. Մասը կ'ընդգրկէ 179-328 էջ , Սուրբոյ տնտեսական աշխարհագրութիւնը , ծանրանալով Սուրբոյ երկրագործութեան վրայ — Սուրբահայութիւն ժամանակներէ ի վեր եղած է առաւելապէս երկրագործական երկիր մը — անասնապահութիւնը , և կարաւաններու վաճառականութիւնը , և Սուրբական ճարտարաբուեստը : Գ. Մասը՝ 328-453 էջ , կը խօսի , Սուրբոյ քաղաքական աշխարհագրութեան , բնակչութեան , կրօնական համայնքներու , Սուրբոյ պետական կազմի , գտարաբաններու , եկեմտական դըրութեան , հանրային կրթութեան , հոսութեանց ու զեղարուեստի , ու այլ վարչական գործօններու մասին : Սուրբոյ անապատին պէտէվիները՝ կը կազմեն գրքին վերջնթեր մասը , 454-507 էջ . չափազանց հետաքրքրական գլուխ մըն է , ուր գրական կուռ էջերով կը արուին մեզի պէտէվիները բարքերն ու սովորութիւնները , անոնց նիստ ու կացը , կրօնական նախապաշտութեան , ընկերային կեանքին չափա-

զանց հետաքրքրական կողմերը, որոնք աշնագատին յատուկ են, և կը յիշեցնին առառածածաշնչական նահապետներու օքերը, չատ քիչ՝ չըսելու համար ոչինչ՝ փոխուածէ անսապատի, մէջ Սրբահամի օրերէն ի վեր, Գրքին վերջին և ընդարձակագոյն մասը՝ լայնօրէն կուտայ մեզի Սուրբոյ պատմութիւնը հնագոյն գարերէն մինչև Օսմանեան տիրապետութեան անկումը, Սուրբիան՝ Միջերկրական ծովուն ու Անապատին միջն սեղմուած այս երկիրը, կանգնած՝ հին աշխարհի երեք ցամաքներու քառուղիին վրայ, ծառայած է իրը կամուրջ Արեւելքէն Արեւմուաքը, Հարաւէն Հիւսիս խուժով քանակներու, իր բնական այս գիրքը նպաստաւորած է երկրի վաճառականութեան, ու զայն գարձուցած մէծ շահաստան մը. բայց միւս կողմէ, եղած է չարիք մը: Իր հարըստութիւնն ու բնական գիրքը, ախորժակը սրած են աշխարհակալներու, որոնք իրարու ձեռքէ, յաջորդաբար խլած են այս երկիրը, «Սուրբոյ պատմութիւնը պէտք չէ բնաւ նկատել իրը պատմութիւնը անկախ պետութեան մը, ու վնատաել հոն մէծութիւններ ու քաջութիւններ անկախ ազգի մը»: Այդ երկրէն անցած են քաղզէական, հիմիթական, եգիպտական, ասորեստանեան, բարելական, մարական, մակեդոնական, սելեկեան, հայկական(*), հոռվմէական, բիւզանդական, արաբական, խաչակրաց, մէմլուք, օսմանեան, ֆրանսական և անդղիական բանակներ, հին և նոր աշխարհներու հզօրագոյն պետութիւններ:

Ահա այս մեծաբժէք, պատմական հընախօսական գործին մէկ անփոփ նկարագիրը, Բանասէր ու պատմագէտ Սրբազննը, գրագէտի իր շնորհն ալ խառնած է գործին,

(*) Սուրբոյ վրայ հայկական տիրապետութիւնը սկիզբ կ'առնէ Մեծն Տիգրանի օրով, 83ին (Ն. Ք.), երբ երկրին Սուրբացի տարրը, գժոհն սելիկն հարկան իշխաններու ներքին պառակտումէն, հրաւիրեց Մեծն Տիգրանը տիրել Սուրբոյ, ինչ որ օտարը չէր նաև Մեծն Տիգրանի ժաւալողական ծրագրին, արշաւեց Սուրբիա, Անտիոքի ու Դամասկոսի մէջ իր անունով գրամ կոխեց, ու ազա արշաւեց Պաղեստին: Սուրբոյ Վըրայ Մեծն Տիգրանի տիրապետութիւնը տևեց 18 տարի, ըստ Ապագիանոս պատմէչի, Բագարատ Հայ փոխարքայի կառավարութեամբ, և Ասորեց բազմաշարչար երկիրը 18 տարի հանդասութիւն վայելեց:

զայն ընելու համար աւելի չահեկան, հեռու իր գործը, Վենետիկեան հայրերու — Ինձիմեան, Ալիշան — նմանօրինակ գործերու տժգունութենէն, ուր կը գտնենք խոր հմտութիւն եւ լայն ծանօթութիւն, բայց ոչ արտայայտութեան գէթ տանելի և հանդուրժելի ոճ մը, պատմութիւնն ալ իրեն յատուկ ոճ մը ունի, որ չատ մօտիկն է գրական ոճին, այդ կերպը արհամարհած են Վենետիկեանք, և անով տուժած իրենց գործը, մեծապէս: Արտաւազդ Սրբազնի գործը շահած՝ ընդհակառակը:

Տակաւին, տարբեր բան է ճոխ մատենագարանով, քարտէզներով, փորագրութիւններով երկիր մը ճանչնալ, ժողովուրդ մը ուսումնասիրել, փակուած չորս պատերէ ներս, ինչպէս ըրած են առհասարակ Միիթարեանք, ու բոլորովին տարբեր՝ այդ երկիրը չափել քայլ առ քայլ: Կոխիկոտել ոտքերով, քարտէզի տեղ հողն ու ջուրը ունենալ, արձանագրութեան տեղ՝ կենդանի ու սեփական շփումը այդ քարերուն հետ: Արժանիքներ՝ որոնք թանկագին և օգտակար կ'ընծայեն գիրքը, ինչպէս է Արտաւազդ Սրբազնինը, որ կը լրացնէ վերը յիշեալ պայմանները:

Վարչական այնքան ծանր զբաղանքներու մէջ, որոնք իր կորով ու ժամանակին մէծագոյն մասը սպառելու կը բաւեն արդէն, Սրբալանը, չես գիտեր ուրիէ, կը զտնէ ժամանակ, հրատարակելու պատմահախօսական ստուար հատորներ, որոնք ուրիշներու քով, վարչական տաղտուկէ ազատ լայն պայմաններով միայն երաշխաւոր են:

Մենք յարգանքով կը սպասենք յաջորդ երկու հատորներուն ալ, որոնք, կասկած չունիմ այդ մասին, պիտի գան լիցնել մէծ պարապ մը գաղթաշխարհի պատմութեան ամբողջական կառուցումին մէջ:

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏ

